



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

58, 59, 60, 61,  
62, 63, 64, 65,  
66, 67, 68, 69, 70,  
71, 72, 73, 74, 75

18

2  
L-85




2010

# ՀԱՅՐԱՆ

ՀՈԳԵՇԱՀ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ

ՍՈՒՐԲ ԽԱՉ.

Տպագրեալ իրամանաւ Վեհափառ Տեառն  
Տեառն ԳէորգԱՅ Դ,  
Աստուածընտիր Կաթողիկոսի Ամենայն Հայոց.



Ի ԹԵՌԴՈՍԻԱ,

Ի Տպարանի Դպրանոցի Վիճակիս Նախիչեւանի  
և Պետականիոյ.

0-81 = 1871

**Ե**թէ կրնաս ձայնդ բարձրացընել, խօսէ: Եթէ գիրք միայն թողուն քովդ, գրէ: Փողոցին մէջ քարի մը զրայ կանգնած՝ քարոզէ, եթէ կրնաս. եթէ հրապարակական կեանքը փակ է, տանդ մէջ բան սովորեցուր: Եթէ ձայն չունիս, օրինակ տալու կարողութիւն ունիս: Այս ոչ առաքինութիւն է, ոչ կարգէ դուրս գործողութիւն. այլ պարտք է՝ պարզ ու յստակ: Աշխարհիս մէջ Աստուծոյ կողմանէ այն եղիք՝ ինչ որ քժիշկը մարմնոյ հիւանդութեանց համար. քժիշկը պարտական է հասնելու ամենայն ցաւագարաց, եւ դու պիտի հասնիս ամենայն տգիտաց: Քու Ստեղծողը կենացդ համարը պիտի պահանջէ քեզնէ: Ցոյսդ մի՛ դներ բացասական առաքինութեան վրայ, որ միայն ուրիշի վնաս չընելն է. քեզի օրէնք տրուած է որ հասարակաց գործոյն համար աշխատիս, եղբարքդ սիրես, լուսաւորես, միիթարես, ազատես մոլութենէ ու մոլորութենէ, եւ առ Աստուած առաջնորդես: Կեանքն ալ այս է, մարդն ալ այս»:

ԺԻՒԼ ՍԻՄՈՆ,

(Նմաստասէր եւ Քաղաքագէտ գաղղիաց):

Дозволено Цензурою. Тифлисъ, 2 Января 1869 г.



11409-57

## ՍՈՒՐԲ ԽԱՉ

JL ինձ քաւ լիցի պարծել՝ բայց միայն ի խաչն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի.» կասէ սուրբ առաքեալն Պօղոս, եւ յիրաւի կզարմացընէ զմեզ եւ զամենայն մարդ՝ թէ ինչպէս պարծանք կհամարի նա իրեն այն բանը, որ ըստ ինքեան եւ ըստ հասարակաց կարծեաց մարդկան՝ նախատինք եւ ամօթի կըբերէ: Ես խաչով միայն կպարծենամ կասէ, մինչդեռ յայտնի է որ խաչի վրայ մեռնիլը ուրիշ ամէն մահէ աւելի նախատական է, որովհետեւ մեծամեծ աւազակներու եւ տէրութեան դէմ գաւաճանութիւն անողներու պահուած էր այն ժամանակները խաչի վրայ կախուած կամ գամուած սպաննուիլը: Բայց այս մեր զարմանքը շուտով կըդագրի, պատուական ունկնդիրք, երբոր մաքերնիս բերեմք թէ խիստ շատ բանի մէջ կերեւի այն հակառակութիւնը, այն տարբերութիւնը, որ կայ աստուածային եւ աշխարհային մտածութեանց ու ըգգացմանց մէջ. այնպիսի հակառակութիւն՝ այնպիսի տարբերութիւն՝ որ սովորաբար կտեսնեմք նաեւ ընդմէջ լուսոյ եւ խաւարի, ընդ մէջ բարւոյ եւ չարի, ընդ մէջ արդարութեան եւ անիրաւութեան, ընդ

մէջ առաքինութեան եւ մոլութեան, ընդ մէջ ճըշ-  
մարտութեան եւ ստութեան։ Այնպէս որ աշխարհային  
պարծանքը՝ նախատինք է ըստ Աստուծոյ, իսկ աս-  
տուածային պարծանքը՝ նախատինք ըստ աշխարհի·  
ըստ Աստուծոյ անհանգստութիւնը՝ հանգստութիւն է  
ըստ աշխարհի, իսկ ըստ աշխարհի անհանգստու-  
թիւնը՝ հանգստութիւն ըստ Աստուծոյ. ըստ Աստու-  
ծոյ ուրախութիւնը՝ ըստ աշխարհի տրտմութիւն,  
իսկ ըստ աշխարհի տրտմութիւնը՝ ըստ Աստուծոյ  
ուրախութիւն։ Ի՞նչ է արդեօք այս զարմանալի  
քանին պատճառը։ Միթէ փառքը՝ պարծանքը, հան-  
գստութիւնը, ուրախութիւնը, զուարծութիւնը, մե-  
ծութիւնը, բնութեամբ անմըրդ կամ վնասակամը  
բաներ են. — քաւ լիցի. ապա թէ ոչ՝ ուր կմնար  
մարդուս աստուածատուք ընդառոյս ցանկութիւնը  
որ ունի ու պէտք է ունենայ միշտ այդ բաներուն,  
եւ որով կիորշի կզգուշանայ ատոնց ներհակ բա-  
ներէն, այսինքն անպատութենէ, նախատինքէ,  
չարչարանքէ, տրտմութենէ, չքաւորութենէ եւ  
ամէն տեսակ խեղճութենէ։ Ապա ուրեմն ուրիշ  
պատճառ կայ ատոնց իրարու ներհակ երեւնալուն.  
եւ է այս՝ որ ըստ աշխարհի պարծանքը սուտ  
պարծանք է, եւ միայն ըստ Աստուծոյ պարծանքը  
ճշմարիտ. ըստ աշխարհի մեծութիւնը սուտ, վասն  
զի ըստ ինքեան նուաստութիւն է, իսկ ըստ Աստուծոյ  
խոնարհութիւնը մեծութիւն, վասն զի այն է միայն  
ճշմարիտ մեծութիւն. ըստ աշխարհի երջանկութիւնը  
թշուառութիւն է ըստ Աստուծոյ, վասն զի խաբէա-

կան ու կարծատեւ է, իսկ ըստ Աստուծոյ երջանկու-  
թիւնը մշտնջենաւոր է եւ հիմնական, ուստի եւ  
ճշմարիտ երջանկութիւն։ Մէկ խօսքով, Տէրն մեր  
յայտնապէս կքարոզէ աւետարանին մէջ թէ աշխար-  
հիս մտածմունքներն ու գդացմունքները հակառակ  
են աստուածային օրինաց. «Աշխարհս ինձի թշնամի  
է» կամէ, «Եթէ աշխարհ զձեզ ատեայ, գիտաւծիք  
զի նախ զիս ատեաց. այլ քաջալերեցարուք, զի ես  
յաղթեցի աշխարհի.» — Թէ որ աշխարհս ատելու-  
թիւն ունի ձեզի գէմ, այս աղէկ գիտցէք որ նորա  
առաջին ատելութիւնը ինձի գէմ է. բայց սիրտ ա-  
ռէք, մի վախնաք, անոր համար որ ես աշխարհիս  
յաղթեր եմ. — Ի՞նչպէս. — այնպէս՝ ինչպէս որ  
ճշմարտութիւնը կյազթէ ստութեան, բարին կյազ-  
թէ չարութեան, լոյսը կյազթէ խաւարի. Նոյն բանը  
քարոզեցին սուրբ առաքեալք. Նոյն բանը կսովորեցընէ  
մեզի սուրբ եկեղեցին. եւ նոյն իմաստով է ահա որ  
Պօլսու առաքեալն եւս կամէ ուրախութեամբ. «Այլ  
ինձ քաւ լիցի պարծել՝ բայց միայն ի խաչն Տեառն  
մերոյ Յիսուսի Քրիստոսի.»

Այս սուրբ խաչն է ուրեմն ճշմարիտ պարծանք  
եւ ամենայն քրիստոնէից. եւ իրաւունք ունին քրիս-  
տոնեայ թագաւորք եւ կայսերք խաչով պսակելու ի-  
րենց թանկագին թագերը. Հոյակապ տաճարները՝  
խաչով վերջացընելու իրենց երկնաբերձ գմբէթները.  
ամենայն քրիստոնեայք՝ խաչով կնքելու իրենց ան-  
ձինքն ու երեսները, եւ խաչին առջեւն ընկած եր-  
կըրպագութիւն անելու անոր վրայ բեւեռեալ եւ մե-

ուեալ Որդւոյն Առտուծոյ, ինչպէս որ կանեմք այսօր  
ամէնքս միաբան՝ ասելով. « Խաչի քո Քրիստոս, Եր-  
կիրապատանեմք . . . Եկայք հաւասացեալք, Երկըր-  
պագեսցուք Քրիստոսի Առտուծոյ մերայ. Վասն զի Եկն՝  
ի ձեռն խաչին իւրոյ շնորհեաց պարգեւս աշխարհի»:

Ուրեմն շատ գեղեցիկ խորհրդով սահմաներ է  
սուրբ Եկեղեցին՝ ոչ միայն խաչով օրհնել զմեզ եւ  
մեր ամէն ձեռնարկութիւնները, խաչով պարծենալ,  
եւ խաչին վրայ վնտուել մեր հանգստութիւնն ու  
ճշմարիտ ուրախութիւնը, այլ եւ տարւոյն մէջ երեք  
չորս անգամ հանդիսաւոր տօնախմբութիւններ կա-  
տարել ի պատիւ սրբոյ խաչին Քրիստոսի:

Այս տօներուն առաջինն ու գլխաւորն է Խաչվեացը,  
որ հասարակօրէն կասուի Մեծ Խաչ. Երկրորդն է Գիւտ  
սրբոյ Խաչին. Երրորդը՝ Երեւումն սրբոյ Խաչին, եւ չոր-  
րրորդը՝ Վարագայ Խաչ, որ Հայաստանեայց Եկեղեցւոյ  
սեպհական տօն է: Մեք այս չորսին ալ պատմութիւնը  
կարգաւ անելու համար, նախ Խաչգիւտը պատմեմք,  
յետոյ Երեւման Խաչին յիշատակը, յետոյ Վերացման  
Խաչին տօնը, եւ ամենէն վերջը Վարագայ Խաչին  
պատմութիւնը:

Ա.

Գիւտ Սրբութ ԽԱՉԻՆ.

Քրիստոսի Տեառն մերոյ փրկագործ Խաչելութե-  
նէն ետքը, Երբոր աստուածային մարմինը իջուցին  
Խաչէն աշակերտներն ու գերեզման դրին, Հրեայք  
առին սուրբ խաչն ու նոյն Գողգոթա լերան վրայ  
կամ անոր խիստ մօտ փոսի մը մէջ նետեցին թշնամա-  
քար, ու հողով եւ աղիւսով ծածկեցին անյայտ արին:

Երբոր Հեթանոս Հոռվմայեցիք տիրեցին Երուսաղեմի,  
նոքա եւս թշնամի լինելով ամենայն քրիստոնէից՝ նայ-  
եցան որ Երուսաղեմի մէջէն ջնջեն վերցընեն քրիստո-  
նէութեան ամէն տեսակ հետքն ու յիշատակները. ուս-  
տի Քրիստոսի Տեառն մերոյ գերեզմանը հողով լեցու-  
ցին, Գողգոթա լեռան վրան ալ կռատուն մը կանգնե-  
ցին ի պատիւ Աստղիկ կուռքին, որ Ավրորիտէ ալ կա-  
սուի, եւ կհամարուէր չաստուած անառակութեան:

Մեծն Կոստանդիանոս Երկնքին Երեսը Քրիստոսի  
սուրբ խաչը տեսնելով (ինչպէս որ յետոյ պիտի պատ-  
մեմք) Երբոր դարձի Եկաւ՝ Քրիստոնեայ Եղաւ, միտքը  
դրաւ որ Քրիստոսի տնօրինական տեղերը շէնցընէ  
պայծառացընէ հոյակապ եւ վայելուչ Եկեղեցիներով.  
Հրամայեց որ Աստղկան կռատունն ալ քանդուի կոր-  
ծանուի, եւ անոր տեղը փառաւոր Եկեղեցի մը շի-  
նուի ի պատիւ Խաչելութեան, թաղման եւ յարու-  
թեան փրկչին. եւ այս բանիս գործադրութիւնը

յանձնեց երանելոյն Մակարայ՝ որ այն միջոցին  
պատրիարք էր Երուսաղեմի :

Կայսեր մայրը՝ աստաւածասէր Հեղինէ թագուհին՝  
մեծ փափաքանօք ետեւէ եղաւ որ ինքը անձամբ տեսնէ  
Քրիստոսի Տեառն մերոյ անօրէնութեան տեղերն ու  
կարգադրէ անոնց վրայ շինուելու եկեղեցիները :  
Գնաց Երուսաղէմ 326 թուին ատենները, եւ առաջին  
հոգը այս եղաւ որ Քրիստոսի սուրբ խաչը փնտուէ  
դանէ : Հրամայեց որ Հրեաները ժողվուին իւր առ-  
ջեւը գան . Հարցուց անոնց թէ ուր թաղած կամ ուր  
պահած են խաչը : Նոքա կէս մը կամակորութեամբ  
եւ կէս մը չարութեամբ կփախչըտէին, չէին ուզեր  
ոչ պատասխան տալ եւ ոչ փնտոել . բայց Երբոր թա-  
գուհին սաստիկ սպառնալիքներով վախցուց նոցա  
աչքը, իրենց մէջէն Յուդա անունով մէկը գտան,  
որ ամենէն աւելի տեղեակ էր հին կտակարանին եւ  
դրսի պատմութեանց ու աւանդութեանց, եւ ասին  
որ սա պէտք է գիտնայ խաչին տեղը : Եւ յիրաւի  
ցուցուց նա Գողգոթան, եւ ասաց թէ հոն պէտք է  
լինի սուրբ խաչին թաղուած տեղը : Ինկոյն կործա-  
նեցին Աստղան կռատունը, փորեցին գետինը, եւ  
գտան Քրիստոսի սուրբ գերեզմանը, եւ անոր մօսիկ  
Երեք հատ խաչ՝ Երեքն ալ նոյն ձեւով ու մեծու-  
թեամբ : Տարակրյս չկար որ այն Երեքին մէկը Քրիս-  
տոսի սուրբ խաչն է . բայց ինչպէս իմանալու էր թէ  
որն է : Զերմեռանդ ազօթքներով Աստուծմէ լոյս  
խնդրելքն ետքը, նոր վախճանած մեռել մը բերին,  
որ Երիտասարդ մի էր, կամ ըստ ոմանց հոգեվարք

տիկին մը, եւ հաւատով գրին կարդաւ ամէն մէկ  
խաչին վրայ, Մեռելը Քրիստոսի խաչին դպչելուն  
պէս կենդանացաւ, Դազարու նման յարութիւն ա-  
ռաւ, պատանքը քակեց ելաւ՝ սկսաւ քալել : Հեղինէ  
թագուհին եւ Մակար Հայրապետը բոլոր ժողովը բ-  
դով լցուեցան անպատճելի ուրախութեամբ, փառք  
տուին Աստուծոյ, առին սուրբ խաչը՝ մեծ հանդի-  
սով, ինկարկութեամբ եւ ճրագներով, տարին եկե-  
ղեցին, ու սուրբն Մակար բարձրացուց խաչն ու  
օրհնեց անով զամէնքը եւ բոլոր աշխարհս, ըստ փա-  
փաքանաց ժողովրդեան՝ որ ամենայն ջերմեռանդու-  
թեամբ Երկրագութիւն կընէր փրկարան փայտին  
կենաց : Յետոյ իսկոյն հրամայեց թագուհին որ Գողո-  
գոթային վրայ փառաւոր առաջար մը շինուի, որ է  
այժմու սուրբ Յարութեան եկեղեցին, սուրբ խաչը  
այնտեղ պահուի պատուով, եւ ամէն տարի խաչդիւ-  
տին յիշատակը կատարուի . միայն թէ խաչին մէկ  
կտորը իրեն առաւ, մէկ կտօրն ալ յաւղարկեց իւր  
որդոյն՝ Կոստանդիանոս կայսեր : Մեծ ուրախու-  
թեամբ ընդունեցաւ բարեպաշտ կայորը այն կենաց  
փայտին անդին գանձը . եւ որովհետեւ իւր շինած  
Կոստանդիուլիս քաղաքին մէջտեղը իւր արձանը  
կանգնելու հետ էր, սուրբ խաչին մասունքն անոր  
մէջը գնել տուաւ : Արձանը իրեն կերպարանքն էր՝  
ձեռքը ոսկիէ գունա մը բռնած, ու գնտին վրայ ոյս  
խօսքս գրուած . «Քրիստոս Աստուծ Մեր, Քեզ ՅԱՆՉՆ  
ԱՐՆԵՅ ԶՔԱՂԱՔՍ ԶԱՅՍ :» Իսկ Երանելին Յուդա բոլոր  
ընտանեօքը դարձաւ՝ Քրիստոնեայ եղաւ, եւ սրբոյն

Հեղինէի առաջարկութեամբը ձեռնադրուեցաւ եպիսկոպոս Երուսալեմի, անոնն ալ դրուեցաւ Կիւրեղ, կամ ըստ այլոց Կիրակոս :

Սուրբ Խաչին գտնուիլը Յունաց Եկեղեցին կյիշտակէ մարտի 6-ին, Լատինացոցը կաօնէ մայիսի 5-ին. մեր Յայսմաւուրքը դրած է մայիսի 17-ին, բայց տօնը փոխադրուած է Խաչի բացին Եօթներորդ կիրակիին, եւ գեղեցիկ շարականներով զարդարուած Կերեւի որ մեր սուրբ Եկեղեցին ուրիշներէն առաջ սկսած է այս տօնը կատարել, կամ ինքիրմէ սահմանած, եւ կամ Երուսալեմի Եկեղեցին առած լինելով, ուր Հեղինէի ժամանակէն կտօնուէր անշուշտ այս տօնը. վասն զի Յոյնք մինչեւ ցայժմ՝ Խաչիւտին յիշատակը միայն կկատարեն՝ առանց տօնի, եւ Լատինացիք միայն չորեքտասաններորդ դարուն մէջ սկսած են Հանդիսաւոր տօնախմբութեամբ պատուել այս հրաշալի գիւտը, մինչդեռ մեր այսօրուան շարականը շատ աւելի հին է, ինչպէս որ վսեմ ու գեղեցիկ ոճէն ալ յայտնի է, եւ շարադրած է Սահակ Գ կաթողիկոսը Եօթներորդ դարուն մէջ. Գլխաւոր մաները մէջ քերեմք՝ հանդերձ համառօտ բացատրութեամբ :

« Հրաւակեց եւ զօրեղ փայտ խափի Տ Քրիստու, Գաւազան զօրուքեան ի յերկրի Երևալ.

Եկայք ժողովուրդ՝ Երկրպագեցուի. » այսինն

« Տէր Քրիստոս, քու սուրբ Խաչափայտդ, որ հրաշալի է ձեւովն ու մեծ ուժովը ընդդէմ դիւաց, Երկրիս վրայ Երեւցաւ քան զամենայն թագաւորա-

կան գաւաղան աւելի փառաւոր ու զօրաւոր : Եկէք, նվազովուրդք, Երկրպագութիւն անեմք անոր : »

« Զոր Հրիփն ծածկեալ զանրահչելի բզբանձն, Փափամամբ բազուհոյն փայտ կենաց յայտնեցաւ. Եկայք ժողովուրդ՝ Երկրպագեցուի :

« Այն գանձն որ ծածուկ մնալը կարելի բան չէր, Հրեայք պահեր էին. բայց բարեպաշտ թագուհւոյն բաղձանօքը յայտնուեցաւ մեզի փայտ կենաց. ուստի Եկէք՝ ժողովուրդք, Երկրպագութիւն անեմք անոր : »

« Աննառելի Երեւունն Երեւեալ դրչխոյին, Նրսէլով յատենի յերուսաղէմ, Խրնդրէր բզբանական փայտ խաչին, Ցոր բզմեսփայն բեւեռեցին . »

« Թագուհին հրաշալի տեսիլ մը տեսած լինելով, Երուսալեմ՝ քաղաքին մէջ շատ մարդ ժողվեց՝ դատաստան անելու պէս, եւ կհարցընէր Հրէից թէ ուր է այն պատուական խաչափայտը՝ որոյ վրայ դամերէին զմեսիայն, այսինքն գՔրիստոս :

« Որ բզնախնոյն առիթ մահու փայտ կենաց ընորհեցեր, Եւ ետուր յաղբուրին մահացու բբնուրեանս .

Ի ամա Բանիդ Հօր Երկրպագեցուի. »

« Ո՞վ Բանդ Աստուած, դուն այն ծառը՝ որ մեր նախահօրը Աղամայ հոգւով եւ մարմնով մեռնելուն պատճառ եղած էր՝ կենաց փայտ արիր մեր մահկանացու բնութեանս համար. այնպէս որ ասով մահու ալ կյաղթեմք. ասոր վրայ քեզի Երկրպագութիւն կանեմք :

« Ար զանառ լուսոյի բարձրողն ծածկելով Հրեիցն ,  
Ի յերկրէ ծագեցեր զերկնային նառազայք . ի սմա, եւ այլն :  
Այն սուրբ խաչը որ իւր վրայ վերուցած էր՝ զքեղ՝  
զլոյսդ անձառելի , եւ Հրեայք ծածկեր էին , գուն  
գետնէն երկնային ճառագայթներով զարդարուած  
փայլեցուցիր : »

Այսպիսի վայելուչ ու գեղեցկահիւս իմաստնէրով  
շարադրուած են այսօրուան շարականին միւս ամէն  
աներն աւ . իսկ Տէր յերկնիցի շարականը աւելի աւ  
սրտաշարժ խօսքերով զարդարուած է՝ այսպէս .

« Ապասինեցաք ի խաչ քո՝ արարիչ յաւիտենից ,  
Որ եւուր մեզ պահապան յադրով ընդդեմ քրենամւոյն .  
Աղաշեմ սովար փրկիչ , պահպանեա զանձինըս մեր . »

« Մեք քու խաչիդ ապաւինած եմք , ով արարիչ յա-  
ւիտենից , վասն զի գուն տուիր Ս. խաչը մեզի յաղթող  
ու զօրաւոր պահապան մեր թշնամւոյն գէմ : Կազմէմք  
զքեղ , ով փրկիչ մեր , ասով պահէ պահապանէ զմեզ :

« Բարձրեալ բազաւոր , որ վասն մեր ելեր ի խաչ ,  
Եւ բարձր-սովար զյանցանս նախաստեղին Աղամայ . »  
« Ով թագաւոր թագաւորաց , գուն որ մեզի համար  
խաչուեցար , եւ այս սուրբ խաչով վերուցիր ջնջե-  
ցիր նախաստեղին Աղամայ քէզի գէմ գործած  
յանցանքը : »

« Գլուխ սուրբ հաւատոյ եւ փայտ կենաց մարդկան յայտնեալ ,  
Զոր տեսնալ այսոյն պրզայ , կործանեցաւ անկանգնելի . »  
« Սուրբ խաչը մեր քրիստոնէական սուրբ հաւատքին  
հիմն ու ամենայն մարդկանց համար կենաց փայտ

լինելով՝ այսօր յայտնուեցաւ դուրս ելաւ . ուստի  
չար սատանան զսա տեմնելով՝ չարաչար կործանե-  
ցաւ եւ ոյժը բոլորովին կոտրեցաւ :

« Դողացաւ քրենամին ընդ յայտնել սրբոյ խաչին ,  
Եւ ի յանկ փառաց նորա կործանեցաւ յանդունդս երկրի .  
Աղաշեմ սովար փրկիչ , պահպանեա զանձինըս մեր . »

« Մեր թշնամւոյն դողը բռնեց երբ սուրբ խաչը  
յայտնուեցաւ . եւ սորա փառքէն սարսափած՝ մինչեւ  
անդունդը կործանեցաւ . ընկղմեցաւ . կազմէմք զքեղ  
ով փրկիչ մեր , ասով պահէ պահապանէ զմեզ : »

Այս է ահա Գիւտ խաչին՝ այսինքն սուրբ խաչին  
գտնուելուն պատմութիւնը : Այժմ աեմնեմք թէ ինչ  
է երեւման խաչին խորհուրդը :

Բ.

ԵՐԵՒՄԱՆ ԽԱՉԻ ՏՕՆ.

Սուրբ խաչին գտնուելէն 25 տարի ետքը երբար  
կոստանդնուպօլսոյ աթոռն անցաւ կոստանդ կայսրը ,  
եւ երուսաղեմի հայրապետ էր սուրբն կիւրեղ՝ արիո-  
սականաց գէմ քաջ ախոյեանը , Քրիստոսի 581 կամ  
582 թուականին , մայիս ամսոյն եօթներորդ օրը կէս-  
օրէն երկու ժամ առաջ երեւցաւ յանկարծ օդուն  
մէջ հրաշալի լուսեղէն խաչ մը ահագին մեծութեամբ ,  
որ Գողդոթային վրայէն մինչեւ Զիթենեաց լեռը  
տարածուած էր . այնքան էր այն խաչին պայծառու-

թեան սաստկութիւնը՝ որ արեւուն ճառագայթներուն ցոլքին կյաղթէր, եւ չորս կողմը ծիրանի գօտիի նման գեղեցիկ շառաւիզներով կամ պսակաձեւ լոյսերով զարդարուած էր։ Այս երեւոյթը ոչ թէ շուտ մը եղաւ ու անցաւ, այլ քանի մը ժամ տեսնուեցաւ երկնքին երեսը անփոխու, այնպէս որ քաղաքին բոլոր բնակիչներն ալ տեսան, ու ահով դողով վաղեցին գնացին Սիօնի մայր եկեղեցին առ հասարակ արք եւ կանայք, ծերք եւ տղայք, քրիստոնեայք եւ այլազգիք, եւ ամէնքը մէկ բերան կօրհնէին ու կիառաբանէին զբրիստոս, եւ նորա փրկագործ սուրբ նշանը։ Խիստ շատ Հրեայք եւ հեթանոսք դարձի եկան, ու սրբոյն կիւրդի սոտքը դիմելով մկրտուեցան՝ քրիստոնեայ եղան։

Ի՞նքը սուրբ հայրապետն ալ իւր հաւատացեալ հօտին հետ անպատմելի ուրախութեամբ լցուած, գիրգրեց կոստանդ կայսեր, յորում կպատմէր այն հրաշալի տեսիլքը, եւ միանգամայն շատ խոհական խոսքերով կյորդորէր որ հասկընայ սրբոյ խաչին զօրութիւնը, եւ իւր բարեպաշտ հօրը՝ մեծին կոստանդիանոսի նման՝ աստուածպաշտութեան կարգերով զարդարէ իւր թագաւորութիւնը։ Եւ այս թուղթն է որ եկեղեցւոյն մէջ կարգացուի երեւման խաչի տօնին օրը՝ ընթերցուածի ժամանակ։

Մեր եկեղեցին կերեւի որ այս տօնը եւ վերացման խաչին տօնը ի միասին կկատարէ եղեք ատենով։ յետոյ դատեր է. բայց այս երեւման խաչին պատմու-

թիւնը բովանդակող հին ու փառաւոր շարականը մինչեւ ցայժմ մնացած է Խաչվերացի երրորդ աւուր կարգին մէջ. եւ է այս՝ լուս գլխաւոր մասնցը.

« Այսօր ընդ ամպս լուսաւորս երեւեալ նւան տերունական խաչին բոցանիք փայլմակ. տեսողացն ընքացեալք ի բաղանն պատմեին զնան Տո Տէր Ասոււած հարցն մերոց. » — այսինքն, Այսօր լուսաւոր ամպերով օդուն մէջ բոցի նման ճառագայթներով երեւցաւ Քրիստոսի սուրբ խաչը. Հեռուներէն անդամ տեսնողները դէպ ի քաղաքը վաղելով կատամէին ու կցուցընէին ամենուն քու սուրբ նշանդ, տէր Աստուած հարցն մերոց։

« Յարեւելից փայլեաց նառագայք սուրբ խաչին. արեգակնակերպ նառագայիիք՝ միաբան տեսանիւր ի յերրորդ ժամու նւան Տո, Տէր Ասոււած հարցն մերոց. » — Արեւելեան կողմէն փայլեցաւ սուրբ խաչին լոյսը. արեւու նման ճառագայթարձակ կերեւմար երրորդ ժամուն քու նշանդ՝ տէր Աստուած հարցն մերոց։

« Այսօր ի սուրբ Գողգորա ցոլացեալ երեւիւր տեսիլ ահաւոր ժողովին. » — Այսօր սուրբ Գողգոթային վրայ ահաւոր տեսիլ կերեւմար պայծառ փայլմամբ բոլոր ժողովրդեան բազմութեանը։

« Եւ բազմուրեամբ ժողովին տեսանիին այսօր սուրբ զխաչն լուսոյ նառագայիիք զարդարեալ. » — Ժողովուրդը մեծ բազմութեամբ կտեսնէր այսօր լուսաւոր սուրբ խաչը ճառագայթներով զարդարուած։

ԳԵՂԵԳԻԿ է նաեւ ՏԵՐ յԵՐԿՆԻցի բոլոր շարականը  
ի գովեստ յատկութեանց որբոյ խաչին .

« Գաւազան զօրութեան բջիա ն եսուր մեզ Քրիստու .

Եւ սովաւ յաղքեցուք անօրէն քենամոյն :

« Սա է զին յաղքութեան

Մրեալ արեամբ Որդւոյն Աստւծոյ. եւ սովաւ . . .

« Սա է արոռ Տերունեան ,

Եւ ի սմա է բազմեալ Քրիստու որդին Աստւծոյ :

« Սա է սեղան սրբութեան ,

Եւ ի սմա է պատարագեալ Քրիստու զառն Աստւծոյ :

« Սա է կարապէս յաւուր զալսեան Փրկչին ,

Եւ պսակ պարծանաց հաւատացելոց .

Եւ սովաւ յաղքեցուք անօրէն քենամոյն . »

այսինքն Քրիստոսի Տեառն մերոյ երկրորդ գալստեանը  
ժամանակ՝ առջեւէն եկողը սուրբ խաչն է, որ է մի-  
անգամայն հաւատացեալ Քրիստոնէից պարծանքն ու  
պսակը . ասով կյաղթեմք մեր անօրէն թշնամւոյն :

Երեւման խաչին տօնի խորհուրդը եւ բուն պատ-  
մութիւնը թէպէտ այս է, բայց երկու հրաշալի ե-  
րեւմունք ալ կայ որբոյ խաչին որ գոնէ զօրութեամբ  
կյիշատակուին այն տօնին օրը, եւ կամ գոնէ ընդ-  
հանրապէս խաչի տօներուն մէջ. Առաջինը այն է,  
որ մեծին կոստանդիանոսի ժամանակը եղաւ, եւ եր-  
կրորդը Յուլիանոսի ուրացողի ժամանակը :

Ա. Կոստանդիանոս կայսերական աթոռը անցած  
ժամանակին՝ Հռովմայեցուց տէրութեան այլ եւ այլ  
կողմերը, եւ նոյն իսկ Հռովմայ մէջ, բռնացեր տիրեր  
էին այլ եւ այլ կեսարներ կամ լշիաններ : Հասկըցաւ  
որ առանց ճշմարտին Աստուծոյ օգնութեանը պիտի  
չկարենայ այն կռապաշտ ու կռամու բռնաւորներուն  
յաղթել, եւ մեծ տարակուսանքի մէջ էր: Օր մը երբ-  
որ Գերմանիոյ կողմերէն դէպ ի Հռովմ կդառնար,  
կէսօրէն երկու երեք ժամ ետքը տեսաւ յանկարծ  
երկլնքին երեսը լուսեղէն խաչ մի, որոյ չորս դին  
աստղի նման գրերով գրաւած էր, ԱՅՍՈՒ ՅԱՂԹԵԱ:  
Այն աշաւոր ու գեղեցիկ նշանը տեսան նաեւ կոս-  
տանդիանոսի հետ եղած բռլոր զինուորները եւ ապ-  
շեցան . եւ ինքը բոլոր իրիկունը շփոթած կմտածէր  
թէ արդեօք ինչ կնշանակէ այն տեսիլքը: Երբոր այն  
մտքով ու տրաում տխուր որաով քուն եղաւ, Քրիս-  
տոս Տէրն մեր երեւցաւ իրեն՝ նոյն ցորեկը տեսած  
աստեղազարդ խաչը ձեռքը բռնած, եւ հրամայեց  
որ իւր զօրաց գրօշակը այն խաչին ձեռովը շինէ, եւ  
այն գործածէ պատերազմի մէջ իրեւ անյաղթելի  
նշան: Կոստանդիանոս զարթեցաւ ուրախութեամբ,  
միտքը գրաւ որ քրիստոնէայ լինի. կանչեց քրիստո-  
նէից քահանաները, տեղեկացաւ անոնցմէ քրիստո-  
նէական հաւատոյ խորհուրդներուն, եւ փառք տալով  
Աստուծոյ՝ շուտ մը շինել տուաւ այն խաչաձեւ գրօ-  
շակը՝ յունական Խ (Ք) տառին ձեռովը՝ ոսկեպատ ձո-  
ղով, վերի ծայրը ականակուռ պսակով, մէջաղէն ծի-  
րանի գրօշակ կախաւած, եւ վարը իրեն ու որդւոցը

պատկերները ձեւացուցած. Եւ այնուհետեւ այն նշանը տանել տալով բանակներուն առջեւէն՝ յաղթեց իւր քոլոր թշնամիներուն։ Նոյն սուրբ խաչին ձեւը դրաւ նաեւ իւր սաղաւարտին վրայ. զօրքերն ալ կայսեր օրինակին հետեւելով՝ իրենց սաղաւարտներուն, զէնքերուն ու վահաններուն վրայ խաչը շինեցին։ Այս եղաւ Քրիստոսի 312 թուականին։

4 Բ. Խոկ 565-ին, այսինքն Քրիստոսի սուրբ խաչին գըտնուելէն 57 տարի ետքը, երբոր կայսր եղաւ Յուլիանոս ուրացողը եւ հրաման տուաւ Հրէից որ երուսաղէմի տաճարը նորէն շինեն, — որով կուղէր նախատինք եւ թշնամութիւն անել քրիստոնէւթեան, — մինչդեռ հաղարաւոր Հրեայք սկսեր էին հին տաճարին աւերակներուն հիմունքը փորել, յանկարծակի սոսկալի շարժ մը եղաւ, անոր ետեւէն սաստիկ փոթորիկ մը, բոլոր փորուած տեղերը հողով լեցուց, եւ շէնքին համար պատրաստուած նիւթերը ցիրուցան արաւ. Երբոր այն պատուհասը գաղթեցաւ, ու Հրեայք նորէն ձեռք զարկին տաճարին հիմը փորելու, կրակ ելաւ փոսերէն ու փայտեղէններուն հետ շատ Հրեաներ ալ այրեց լափից. Երկրորդ գիշերը երկնքին երեսը խաչաձեւ լոյս մը երեւցաւ ահագին մեծութեամբ, կոստանդ կայսեր ժամանակը երեւցած խաչին նման, եւ նոյնպէս Գողգոթային վրայէն մինչեւ Զիթենեաց լեռան վրայ տարածուած. որով մեծ ուրախութիւն եղաւ քրիստոնէից։ Խոկ Հրեայք սաստիկ տրամութեան մէջ ընկղմեցան. վասն զի հասկը-

ցան որ այն իրենց ձեռնարկութիւնը քանդողն ալ սրբոյ խաչին զօրութիւնն է։ Աւելի եւս սարսափեցան երբոր նոյն երկինքը երեւցած խաչին ձեւովը մանր մանր խաչեր երեւցան ոչ միայն քրիստոնէից վրայ, այլ եւ իրենց՝ այսինքն Հրէից հագուստներուն վրայ մինչեւ երկրորդ օրն ալ. այնպէս որ շփոթած տագնապած, կթափէին իրենց հագուստները, կքերէին, կլուանային ու չէին կրնար հանել։ Այս յայտնի եւ մեծ հրաշքին վրայ, որ ոչ միայն երուսաղէմի մէջ տեսնուեցաւ, այլ եւ երուսաղէմի գրսերը՝ մինչեւ Սնտիոք քաղաքը, շատ Հրեայք եւ հեթանոսք դարձան քրիստոնեայ եղան ու սրբոյն կիւրզի երուսաղեմայ հայրապետին ձեռքովը մկրտուեցան։

9.

ԽՈՉՎԵՐԱՑ

5 Վերացման խաչի տօնը յիշատակ է այն հանդիսին, որով երբոր սուրբ խաչը գտնուեցաւ Հեղինէթագուհւոյն հրամանովը, սուրբն Մակարիս երուսաղէմի հայրապետը բարձրացուց զայն եւ անով օրհնեց հաւատացելոց բաղմութիւնը սեպտեմբերի 14-ին. Եւ այսուհետեւ սովորութիւն եղաւ որ ամէն տարի այն օրը սուրբ Յարութեան եկեղեցւոյն մէջ վեր կը վերցընէին կրաքարացընէին Քրիստոսի խաչափայտը, եւ անով օրհնութիւն կուտար հայրապետը երկրագա-



գող ժողովրդեան . անոր համար այն հանդէսը եւ տօնախմբութիւնը ասուեցաւ Վերացումն սրբոյ խաչին , կամ Խաչվեց :

Քրիստոսի 614 թուականին՝Պարսից Խոսրով թագաւորը պատերազմի ելած լինելով Յունաց Փոկաս կայսեր դէմ , տէրութեան շատ երկիրներուն տիրեց , երուսաղէմն առաւ , եւ սուրբ խաչափայտը առաւ հետը տարաւ Պարսկաստան : Տամնը չորս տարի ետքը Հերակլ կայսրը գնաց Պարսից դէմ պատերազմի , յաղթեց անոնց , եւ Քրիստոսի սուրբ խաչը ազատեց գերութենէն , դարձուց երուսաղէմ , եւ ինքը կռնակը առած այն սուրբ խաչափայտը տարաւ մինչեւ Եկեղեցւոյ բեմին առջեւը , ուր երուսաղեմի հայրապետը նորոգելով վերացման խաչի հանդէսը՝ վեր բարձրացուց սուրբ խաչն ու օրհնեց զբարեպաշտ թագաւորն ու ժողովուրդը : Եւ այսպէս կրկին հաստատուեցաւ վերացման խաչին տօնը : Այնուհետև թէպէտ Հերակլ կայսրը երուսաղէմէն Կոստանդնուպոլիս փոխագրեց սուրբ խաչափայտը , բայց խաչվերացի յիշատակը անընդհատ կկատարուէր ոչ միայն յերուսաղէմ եւ ի Կոստանդնուպոլիս , այլ եւ աշխարհիս ամէն կազմը , սեպտեմբերի 14-ին , եւ այն՝ ութը օրով . ինչպէս որ աչա մեր Հայաստանեայց Եկեղեցին ալ կտօնէ նոյն ամսոյն 14-էն անմիջապէս առաջ կամ յեայ հանդիպած կիրակին՝ ութօրէքով , եւ անկից առաջ շաբաթ մը պահեցողութիւն անելով :

Խաչվերացի նախընթաց օրը նաւակատիք է սուրբ խաչին կամ Եկեղեցւոյ . նմանապէս խաչի տօնի ու-

թօրէիցը մէջ երեքշաբթին , ըորեքշաբթին ու հինգշաբթին Եկեղեցւոյ տօն կկատարուի : Այս բանիս պատճառ այն է որ երբ Հեղինէ թագուհին գտաւ սուրբ խաչը , եւ Քրիստոսի գերեզմանը , եւ սկսաւ շինուիլ սուրբ Յարութեան Եկեղեցին , կայսերական հրամանով ժողովուեցան Երուսաղէմի մէջ մերձակայ տեղերուն Եպիսկոպոսները , եւ մեծ հանդիսով կատարեցին նորաշէն Եկեղեցւոյն նաւակատիք , այսինքն նորոգման կամ նուիրման յիշատակը . որով եւ խաչի տօնը Եկեղեցւոյ տօնին հետ միացածի պէս սկսաւ կատարուիլ՝ թէ Յունաց եւ թէ Հայոց մէջ : Ուստի շաբաթ օրը թէպէտ նաւակատիք սուրբ խաչին կատուի , բայց Եկեղեցւոյ տօն կկատարուի , եւ մեր այն օրուան ժամերգութիւնը բոլորովին Եկեղեցւոյ Խորհրդական յատկութիւններուն վրայ է :

Եւ աչա այս մտքով շաբաթըուած է հարցի շաբականին առաջին տունը որ կասէ .

« Ի նորահրած նաւակատին որ յերուսաղէմ պայծառազգեաց վայելչուրեամբ ցուցաւ խաչ են . Տէր Ասուած նացն մերոց . » այսինքն Հեղինէ թագուհւոյն շինած Եկեղեցւոյն հրաշալի նաւակատիքն որ կատարուեցաւ Երուսաղէմի մէջ , այն հանդիսին ժամանակը մեծ փառաւորութեամբ բարձրացաւ ու ցուցուեցաւ ժողովրդոց քու սուրբ խաչդ , Տէր Աստուած հարցն մերոց :

« Կայ դժիույ ընդ ազմէ սուրբ Եկեղեցի , յուկինուռն պահկեալ նշանաւ խաչի են . » — Ինչպէս որ այն երուսաղէմի հոյակապ Եկեղեցին փառաւոր զարդերով զարդա-

բուած ու Քրիստոսի սուրբ խաչովը պսակուածի պէս  
երեւցաւ, նոյնպէս ահա բարոյական Եկեղեցին Քրիս-  
տոսի, որ է հաւատացելոց բազմութիւնը, թագու-  
հին նման զարդարուած է պէսպէս շնորհքներով, եւ  
գլխուն թագ ու պսակ ունի սուրբ խաչը, Սաղմոսին  
մարգարէութեան համեմատ՝ որ կասէ թէ « Կացցէ  
դշխոյ ընդ աջմէ քումմէ ի հանդերձս ոսկէհուռը  
զարդարեալ եւ պաճուճեալ : »

« Եւ նորածնեալս մկրտութեամբ սուրբ աւազանին այսօ-  
սօնելի ուրախութեամբ նշանաւ խաչի Տ. — Մէք ալ որ  
սուրբ աւազանին մկրտութեամբը նորածին որդիք  
եմք սուրբ Եկեղեցւոյ, այսոր ուրախութեամբ կտօ-  
նեմք սուրբ խաչիդ տօնը : — Այս խօսքս յիշատակու-  
թին է այն հին սովորութեան որ կայ եղեր յերու-  
սաղէմ՝ այսօրուան օրս եւ խաչվերացին օրերը մկրտ-  
ելու նորադարձ Հրեաներն ու հեթանոսները :


« Քանզի Քրիստոսի հարսնացեալ սուրբ Եկեղեցի, Երկնա-  
ւոր փեսային պսակեալ զսա խաչին. Եւ յաջ եւ յանեակ բռու-  
ցեալ զիերանսս ժառանգելով. » — Որովհետեւ սուրբ Ե-  
կեղեցին Քրիստոսի հարսն է, ինքը Երկնաւոր վեսայն  
պսակեր է զսա իւր սուրբ խաչովը, եւ անով զօրու-  
թիւն տուաւ Եկեղեցւոյն թռչելու տարածուելու դէպ  
ի աշխարհիս ամէն կողմը՝ հեթանոսները հաւատքի  
բերելու համար :

« Եկայք ժողովուրդի Քրիստոսին, Երկրագեցուի անուա-  
ծային սուրբ նշանիս. բեւենեալ ընդ նմին ի սմա եւ ընդ  
նմին քազաւորեալ. » — Եկէք, ով Քրիստոնեայ ժողո-

վուրդք, Երկրագութիւն անեմք աստուածային սուրբ  
նշանիս. Քրիստոսի հետ գամուիմք սորա վրայ, որ-  
պէս զի նորա հետ ալ թագաւորեմք. այսինքն սիրով  
համբերեմք ամէն տեսակ վշտաց եւ նեղութեանց  
մինչեւ վերջը, որպէս զի յաւիտենական Երկնից ար-  
քայութեան ալ արժանի լինիմք :

Սասնց նման խորհրդաւոր՝ խորհրդական եւ մէկը  
քան զմէկալը գեղեցիկ խօսքերով ու իմաստներով  
շարագրուած են նաեւ բոլոր ութօրէիցս շարական-  
ները; որոնք Երկար կլինէր այստեղ յիշատակելը :

Կմհայ որ տեսնեմք թէ ինչ է չորրորդ տօնին  
խորհուրդը, որ է Վարագայ սուրբ խաչը :



¶.

Վ.Ա.Բ.Ա.Գ.Ա.Յ Խ.Ա.Զ.

Հայաստանի Վարագ լեռան վրայ վանքի մը մէջ  
թողիկ անունով սրբակաց ճգնաւոր մը կար՝ Քրիստոսի  
653 թուականին ատենները: Հաստատ աւանդութիւն  
էր այն կողմի Հայերուն մէջ թէ սուրբն Հռիփսիմէ  
իւր վզէն կախուած Երեւելի կենաց փայտին մէկ կը-  
տորը խաչքարի մը մէջ ամիսոփեց ու թողուց Վա-  
րագ լեռան վրայ՝ Վան քաղաքին հարաւային կողմը:  
Եւ թէպէտ ինքը իւր սրբասուն ընկերներովը Ելաւ  
անկից ու գնաց Վաղարշապատ, ուր եւ նահատակե-  
ցաւ նոցա հետ ի միասին, բայց Երկու քահանայք եւ  
մէկ քանի կուսանք մնացին Վարագ, եւ սուրբ Լուսա-

ւորիչն մեր անձամբ գնաց տեսաւ զանոնք, մխիթարեց, եւ նոյն տեղը սուրբ Խաչ անունով վանք ու եկեղեցիներ շինեց. Ժամանակ անցնելէն վերջը՝ տեղւոյն օդին սաստիկ ցրտութեանը պատճառաւ այն վանքը անբնակ մնաց, եւ Հայերը մինչեւ երեք չորս հարիւր տարի չէին գիտեր թէ արդեօք այն լեռան որ տեղն է որբոյն Հռիփսիմէի խաչը. Արդ Թողիկ ճգնաւորը սաստիկ փափաքանօք ետեւէ էր իմանալու այն խաչին ծածկուած տեղը, եւ իւր Յովիլ անունավ աշակերտին հետ ի միասին կիմնդրէր միշտ յԱստուժոյ որ այն խաչին տեղը յայտնէ իրենց:

Մէկ գիշեր մը, երբոր երկուքն ալ աղօթքի կեցած էին, ձայն մը լսեցին, ու բարձր ապառաժի մը վրայ պայծառ լոյս տեսան, լուսոյն չորս բոլորն ալ տասուերկու հատ լուսելէն սիւներ. միանդամայն անոյշ հոտ մը բռնեց բոլոր լեռը, եւ հրեշտակային երգերու ձայներ լսուեցան մինչեւ երկրորդ առաւոտն ու ցորեկը. յետոյ լուսելէն սիւնը վեր բարձրացաւ, եւ անոր մէջ կերեւար սուրբ խաչափայտը. նոյն պայծառութեամբ գնաց մտաւ եկեղեցին ու սեղանոյն վրայ կեցաւ. Թողիկ ու Յովիլ անպատմելի ուրախութեամբ լցուած՝ գնացին եկեղեցին, երկրպագութիւն արին արտասուօք այն սուրբ խաչին ու փառք տուին Աստուծոյ:

Միւս լուսելէն սիւները տասուերկու օր նոյն իրենց տեղերը մնացին, այնպէս որ ոչ միայն Վարդ Պատրիկ մեծանուն իշխանն Հայոց, այլ եւ խիստ շատ ժողովուրդ Հայաստանի ամէն կողմերէն հոն ժողվուե-

ցան, ու ականատես լինելով այն հրաշալի լուսելէն սիւներուն, ու պատմութիւնը լսելով՝ փառք կուտային Աստուծոյ: Յետոյ տասուերկու եկեղեցի շինեցին այն սիւներուն տեղերը. սուրբ խաչին հանգչած եկեղեցին նորոգեցին, մեծցուցին, զարդարեցին. անոր քով ալ փառաւոր վանք մը կանգնեցին: Ասոնք լսելով ժամանակին կաթողիկոսը, որ էր Ներսէս Շինողն, ինքն ալ մեծապէս ուրախացաւ, Վարդ Պատրիկ իշխանին հետ եկաւ երկրպագեց սուրբ խաչին, սահմանեց որ այն փառաւոր յայտնութեան յիշատակին տօն կատարուի ամէն տարի Մեծ խաչին երկրորդ կիրակին, եւ ինքը շարադրեց այն աւուր գեղեցիկ շարականները. որոց վերջի երեք տները միայն յիշատակելը բաւական համար լիմք.

«Հրաւափառ տեսուրիւն ի կարուղիկէ նկեղեցւոց տեսանի. գործարան մանու՝ մանուամբ առիթ զոլ կենաց. եւ մանացուցիւ նախասեղծին՝ մանուամբ զոլ տնորհող յարուրեան.» այսինքն Հրաշալի տեսարան մի կերեւի Քրիստոսի ընդհանրական նկեղեցւոյն մէջ. վասնզի խաչը՝ որ գործիք է սպանութեան՝ Քրիստոսի անոր վրայ մեռնելով մարդկանց յաւիտենական կենդանութեան պատճառ կլինի, եւ նախաստեղծին Աղամայ մեռնելուն պատճառ եղած փայտը՝ Քրիստոսի մահուամբը յարութիւն կպարգեւէ Աղամայ եւ ադամորդոց:

«Պարզեւ գերազոյն պարզեւի ալոր հաւատացելոց. եւ մանացուն ի կենաց առնու իւր զօրս վերելակս, եւ բռուցեալ

վերապայի բնակիլ ի տեղուզն սրբութեան .» — Այսօր գերազանց պարգեւ մը կարուի Քրիստոսի հաւատացեալ ժողովրդոց . վասն զի մահ պատճառով խաչը հրեշտակները կառնու իրեն զօրք, որ զինքը վեր վերցը նեն, ի Քրիստոսէ Տեառնէ մերմէ՝ որ է ճշմարիտ կեանք եւ կենդանութիւն . անոնցմով թռչելով կվերանայ ու կուգայ կընակի եկեղեցւոյ սուրբ խորանին մէջ սեղանոյն վրայ :

« Եկայք ժողովուրդի, ընդ հոգեփինացն սպասաւորեազով . երկրագեցու ասուածային սուրբ նւանիս . փառաւորեազով զիրաւագործ պարգեւաց տուղն .» — Եկէք, ով հաւատացեալ ժողովուրդը, երկրագութիւն անեմք այս սուրբ աստուածային նշանիս, եւ փառաւորեմք զԱստուածոր այսպիսի հրաշալի եւ հրաշագործ պարգեւներ կուտայ մեզի :

Ասոնք են ահա Քրիստոսի Տեառն մերոյ սուրբ խաչին չորս գլխաւոր տօներուն պատմութիւններն ու խորհուրդները . եւ մեր Հայաստանեայց սուրբ եկեղեցին այս տօները կատարելով կիրատէ զմեզ որ մեծ ջերմեռանգութեամք պատուեմք սուրբ խաչը, ճանչնամք նորա սքանչելի զօրութիւնը, ապաւինիմք նորա անյաղթելի պաշտպանութեանը, պարծանք համարիմք մեզի մեր խաչապաշտութիւնը, եւ որ մեծն է՝ սիրով խաչապաշտութիւնը, եւ որ մեծն է՝ սիրով խաչակից լինիմք խաչելեալ Փրկչին մերոյ, յօժարութեամք եւ ուրախութեամք համբերելով Աստուծոյ մեզի զրկած նեղութիւններուն, յիշելով Քրիստոսի


Տեառն մերոյ խօսքը թէ « Եթէ ոք կամի զինի իմ գալ, ուրացի զանձն, եւ առցէ զսաչ իւր հանապազ, եւ եկեսցէ զշետ իմ .» — Ով որ ուզէ իմ ետեւէս գալ, ինծի աշակերտ ճանչցուիլ . թող ինքզինքը՝ իւր հանգստութիւնը մոռնայ, առնու անդադար իւր խաչը ու այնպէս գայ ետեւէս :

Սուրբ աւետարանին մէջ Քրիստոսի մէկ ուրիշ խօսքէն այս եւս յայտնի է՝ որ իրեն երկրորդ ահաւոր գալստենէնին առաջ ալ սուրբ խաչը պիտի երեւնայ երկնքին երեսը . « Եւ ապա երեւեսցի նշան Որդւոյ մարգոյ յերկինս : » Եթէ այժմէն ինչպէս որ պէտք է սիրեմք եւ պատուեմք Քրիստոսի սուրբ խաչը, ամենեւին տարակոյս չունենամք, Քրիստոսսէր ունկընդիրք, որ այն ժամանակն ալ ամօթով չեմք մնար, այլ Քրիստոսի առջեւը թռչելով ուրախութեամք, եւ նորա աջակողմը շարուելով, ամենայն սրբոց եւ հրեշտակաց հետ ի միասին կօրհնեմք ու կփառաւուրեմք զսաչելեալ Փրկիչն մեր Քրիստոս յաւիտեանս յաւիտենից . ինչպէս որ կսովորեցընէ մեզի ազօթելնաեւ մեր սուրբ եկեղեցին՝ ասելով, « Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս, յորժամ երեւիս փառօք չօր ընդ ամպս լուսաւորս . յայնժամ մեք մի ամաչեսցուք՝ յուսացեալքս ի քեզ, այլ զօրութեամք քով մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ որպէս որդիս լուսոյ եւ որդիս տուընջեան : »

Երանի թէ այս հոգւով վառուէին ամենայն խաչապաշտ քրիստոնեայք, եւ ինչ ազգէ եւ աշխարհէ եւս լինին՝ իբրեւ մէկ դրօշակի առկ զինուորեալ

կոտրիչներ՝ միաբան պատերազմին ընդդեմ մեղաց, սատանայի եւ աշխարհի, ետ կենալով բոլորովին այն ամենայն սնոտի եւ վնասակար բանակռուութիւններէն՝ որովք իրարու դեմ կպատերազմին սովորաբար։ Վասն զի այն սնոտի բանակռուութեանց կարգէն են անշուշտ նաեւ սուրբ խաչին վերաբերեալ քանի մի վէճերը, որովք արեւելեան եւ արեւմտեան քրիստոնեայք իրարու հետ կը ըստութիւն, եւ անով ոչ թէ փառք՝ այլ մանաւանդ նախատինք եւ անարդութիւն կը երեն իրենց խաչապաշտութեանը։ Օրինակի համար, մէկը կանդէ թէ խաչին ձեւը պէտք է կարճ լինի՝ չորս թեւն ալ իրարու գրեթէ հաւասար, միւսը կհակառակի թէ վարի թեւը մէկաներէն աւելի երկայն պէտք է լինի։ Մէկը կհաստատէ թէ թէպէտ Տէրն մեր խաչին վրայ գամերով գամուած էր, բայց խաչելութեան պատկերներն ու արձանները հարկ չէ գամերով գամուած ձեւացընել։ միւսը կանդէ թէ առանց գամի ալ կարելի է հաստատել Քրիստոսի արձանը խաչին վրայ՝ եթէ մետաղէ է։ Մէկը կասէ թէ երեսը խաչակնքող քրիստոնեան պէտք է ձեռքը առաջ աջ ուսին վրայ գնէ, եւ յետոյ ձախ ուսին։ միւսը կվիճի թէ ոչ այլ պէտք է ձեռքը առաջ ձախ ուսին տանիլ, յետոյ աջ ուսին։ Մէկը կաղաղակէ թէ երեսը խաչակնքելու ատեն անպատճառ հարկաւոր է որ մարդս աջ ձեռքին երեք առաջին մատուցները իրարու հաւասար բռնէ (ի նշան երից համագոյ անձանց սուրբ երրորդութեան)։ միւսը թէ կարելի է անհաւասար ալ բռնել, բոլոր ձեռքով ալ խաչակնքել.

մէկ ուրիշը թէ ցուցամատով միայն խաչակնքելու է (իրեւ ի նշան միութեանն Քրիստոսի), մէկ ուրիշն ալ թէ երկու մատով պէտք է խաչակնքել (ի նշան երկու բնութեանց ի Քրիստոս), եւ այլն։ Որոց ամենցուն պարզեւէ խաչելեալ Փրկիչն մեր շնորհք՝ սէր եւ այն աստուածային սրբարար զօրութիւնը՝ զոր խաչին վրայ թափած արիւնովը, եւ անարատ կողէն աղբերացած արեւամբ ու ջրովը տարածեց բռվանդակ սուրբ Եկեղեցւոյ եւ սորա որդւոցը վրայ։ նմա փառք յաւիտեանս, ամէն։



ՀՐԱՏԱՐՈՒԿԵԱԼ

Ծնունդ՝ եւ Յայտնութիւն Տեառն.  
Աւազ Երկրաշարքի.  
Աւազ Երեքշարքի.  
Աւազ Զորեքշարքի.  
Աւազ Հինգշարքի.  
Աւազ Ռեբար.  
Զատիկ սուրբ Յարութեան Տեառն.  
Սուրբ Հոփիսիմեանք.  
Մեծն Ներսէս Պարքեա.  
Սուրբ Խաչ.  
Երկինք.  
Արեան ու մոլորակները.  
Եզիստոսի հնութիւնները.  
Երուսաղեմի առումն ու տաճարին կործանումը.  
Կոստանդնուպօլսոյ առումն յԽոմանեանց.

ՊԱՏՐԱՍՔ Ի ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ.

Համբարձումն.  
Հոգեգայուստ.  
Վարդավառ.  
Վերափոխումն.  
Տեառնընդառաջ.  
Բուն Բարեկենդան.  
Սուրբ Գրիգոր Լուսաւորիք.  
Որդիք եւ բոռունք սրբոյ Լուսաւորչին,  
Սուրբ Սարգիս Զօրավար.  
Սուրբ Մինաս.  
Սուրբ Անտոն Ճգնաւոր.  
Տոք Երանելի.  
Թադէոս առաք., Ս. Սանդուխտ կոյս, եւ Ս. Շուշանիկ.  
Ժամ եւ Ժամերգութիւն.  
Զերմութիւն եւ Զերմաշափ.  
Մետերագիտութիւն, կամ Գուշակութիւնք օդոց.  
Մրջինք եւ Մեղուք.  
Տնտեսութիւն.

Գիւստակիս 20 մով.



